

ԿՐՈՆԱԿԱՆ

ՓՈՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԵԱՆՔԻՆ ՄԷՀ

Փորձութիւնները անդաման եղած են միշտ եւ սպասի մնան մարդերու կեանքէն։ Հարուստն ու աղքատը, ծերն ու երիտասարդը, սուբրն ու մեղաւորը գրեթէ հաւասարապէս ևնթակայ եղած են փորձութեան։ Քրիստոս խոկ լացառութիւն չկարմեց բնդհանուր այս օրէնքէն։

Քրիստոսի փորձութիւնը սակայն մեզի ցոյց կու տայ փորձութիւններու անխուսափելութիւնէն աւելի ու առաջ՝ զանոնք անվեհը կերպով զիմանկալելու եւ զանոնք յաղթահարելու իմաստուն կերպը։

Փորձութիւնները կարելի է բաժնել երեք տեսակներու։

Ա. — Արդարներուն պատահած փորձութիւններ։ — Ասոր ամենէն ցարտուն ապացոյցը կը զանոնք Հին Ռւֆոսի մէջ, Արքահամբի իր զաւկին զոհարեման պարագային։ Տէրը շվարանեցաւ փորձութեան մատնելու իր ամենէն սիրելի ծառան, որովհետեւ այսպիսով էր որ աւելի ցայտուն կերպով պիտի երեւան զար անոր հաւատքը։ Նոյնն է նաև Յորի փորձութեան պարագան։ Սքանչելի համբերութեամբ տոկալով փորձութեան՝ ան աւելի ամբապնուեցաւ իր հաւատքին մէջ։

Բ. — Մեղաւրներու արուած փորձութիւններ։ — Ասոր օրինակները շատ աւելի բարձաթիւնն, որովհետեւ չկայ մարդ որ մեղաւոր չըլլայ։ Խոկ նապաստ՝ կը այս կարգի փորձութիւններուն։ անհատը գուրս բերելն է իր ծուռ ու վտանգաւոր ճամբէն, տանելու համար զայն գրկութեան առաջնորդող ճշմարիտ ճանապարհն։

Այս կարգի փորձութիւններ կը ծառայեն

նաև փորձութեան մէջ ինկողին անմիջական չըջապատճեն մէջ ապրող եւ անոր հետ առօրեայ յարարերութեան մէջ եղող անհատներուն նկարագրի յարեփոխման եւ հոգիի աղուացման։

Ճիշդ առօր է որ կ'ակնարկելի մեր Տէրը, երբ իր աշակերտներուն հետ խօսակցութեան մը պահուն, թերեւս ի զարմանս անսնց, կը բայտնէր թէ բալոր մարդերէն աւելի մեղաւոր չէին անսնք՝ որոնց արիւնը Պիդասոս խառնած էր Գալիլիոյ մէջ իր գոհերուն հետ, ո՛չ ալ երուսաղէմի մէջ ապրող բոլոր մարդերէն աւելի պարտազանց էին այս տասնեւոթը՝ որոնց միայն ինկաւ աշտարակը ի Սերովամ և մահացան (Ղուկ. ԺԳ, 1—4)։ Եւ կ'աւելցնէր։ «Եթէ զուք ալ չապաշխարէք, նոյնպէս պիտի կորսուիք»։ Այդ փորձութիւնները կոչուած էին ուրիշները զուրս բերելու իրենց փորձանարեր ճանապարհէն եւ կենցադէն։ Ու նաև, ուրիշ առիթով մը, մեր Տէրը ըստու։ «Ալզօթս արարէք ամենայն ժամ, զի մի՛ մտանիցիք ի փորձութիւն»։

Գ. — Սակայն փորձութիւններուն ամենէն բնդհանրացած տեսակն է այս երրորդը, ուր մարդ էակը ի՛ր խոկ բոնած բնթացքով եւ ի՛ր խոկ վարած զեղիս ու շուայր կենցազով իր միայն կը հրաւիրէ փորձութիւնը։ Հոս փորձութիւն բառը է առնել իրեւս վտանգ կամ նեղ ու զժուարին կացութիւն։

Քաղաքական անապահովութեան չըջանին՝ հաւանական վտանգին զէմ խիզախնելով կամ պատկան իշխանութեանց հրահանդին զէմ զործելով, անհատ մը կրնայ իյնալ փորձութեան մէջ։ Բժիշկներու կողմէ մէզի արդիուած մէկ ուստիլիքին կամ ըմպելիքին

գործածութիւնը մեր առջև կը բանայ վար-
ծութեան ուժից զո՞ներ : Աիրային արկածա-
խնդրութիւնը կրնայ մեզ առաջնորդել անել
ու փորձանարեք այլ կացութիւններու : Վեր-
ջապէս փորձութիւնը իրեն չուք միշտ կը
հետեւի մեղքին : «Մեղքին վարձքը մահ է»,
կը բայ :

Աւեմն ի՞նչ պէտք է բնել չենթարկուե-
լու համար փորձութեան :

Նոխ հաւատքով ու մաքուր սրուով պէտք
է արտասանենք Տէրունական աղօթքը, ուր
Քրիստոս այս կէտր չեշտելով սորմեցուց իր
աշակերտներուն՝ ինսպիրել իրենց երկնաւոր
Հայրէն որ զերծ պահէ զիբենք փորձութիւն-
ներէ . «Եւ մի՛ տանիր զմեղ ի փորձութիւն» :
Ապա, պէտք է հետեւինք Տիրոջ օրինակին:
Ենչպէ՞ս յաղթեց Տէրը սաստանային փորձու-
թեան :

ա) Հոգեւոր իրողութիւնները զերազանե-
լու աշխարհիկ, մարմնուոր իրադութիւննե-
րէն : Արքա՞ն չատ է թիւը անոնց՝ որոնց մի-
ակ ու զերազան մտահոգութիւնը օրուան
հացն է . որոնք կ'ուզեն եւ կը ջանան բաւա-
րարութիւնիւթական հացով եւ չունին քաղցն
ու կարիքը հոգեւոր հացին : «Ոչ միայն հա-
ցիւ կեցցէ մարդ» : Եթէ կարենային մարդիկ
ըմբռնել բուն արագութիւնը Քրիստոսի այս
խօսքին, որքա՞ն տալրեկ պիտի ըլլար կեան-
քը այս մոլորակին վրայ : Հացին ետևէն ի-
րենց հետապատ վազքին մէջ ինչքա՞ն ազա-
ւութիւն կայ ու ինչքա՞ն յանձնապատճենու-
թիւն՝ երբ այդ նախատակին հօտնելու համար
չեն զներ խորութիւն միջոցներու, եւ կ'ըն-
դունեն ու կ'արհամարհեն աղնիւ ու քրիստո-
սամայել սկզբունքներ :

բ) Աստուծոյ կամքին միայն բոլորանը-

է կը հպատակութիւն յայտնելով : Մարդիկ իշ-
բենց կամքին համաձայն լոկ առզելու հետա-
մաս րլրալով դորձած կ'ըլլան մեղքերուն
դերագոյնը՝ որ է անհնապանդութիւն Աստու-
ծոյ կամքին : Նոյնը չէ՞ր միթէ անդրանիկ
մեղքը մեր նախառօր՝ Աղամին, որուն հետե-
ւանքով վտարուեցաւ զրախտէն : Նոյն մեղքը
չէ՞ր որ երկնարներկ հրեշտակները փախա-
կերպեց զժոխարնակ սատանաներու : «Եղի-
ցին կամք քո», կը սորմեցնէ մեղի Քրիստոս
Տէրունական աղօթքին մէջ :

գ) Աշխարհիկ հաճոյքներէ հրապուրուե-
լու փոխարէն զանոնք արհամարհելով եւ հո-
գեւոր իրողութիւններու լոյսին բացուելով :
Ներկայ դարուն մահաւոնող, քաղցաքակը թու-
թեան մեծարայլ յառաջդիմութեան բերու-
մով, մարդիկ աւելի հակամէտ դարձած են
իրենց հաճոյքն ու երջանկութիւնը փնտու-
թու միայն աշխարհիկ ցոփ ու չոււրտ կենցա-
զի մը մէջ : «Այսօրուան համար» միայն ապ-
րոց, իրական երջանկութիւնը երջանկու-
թեան աղբիւրէն՝ Աստուծմէ հեռու փնտութ
չոււթու ունայնամիտաներն են անոնք, որոնք
իրենց վրայ կը հրաւիրեն այլատեսակ ու
կակծարեր փորձութիւններ :

վ. Երջապէս, երբ մէկ կողմէն ջանք բնելու
ևնք փորձութեան մէջ չիշնալու, միւս կող-
մէն՝ պէտք է արխարար զիմաղբաւենք մեղի
պարտադրաւած, Աստուծոյ տնօրինութեամբ
մեղի պատահելիք փորձութիւնները : Գիտ-
նանք թէ ինչո՞ւ համար այդ փորձութիւննե-
րը կը պատահին մեղի ու ջանքնք յաղթա-
կան զուրս զալ անոնցմէ, հաւատքով ա՛լ ա-
ւելի զօրացած ու քրիստոնէական բարեմա-
նութիւններով ա՛լ աւելի զարդարուած ու
ճսխացած :

ԳԼՈՒԹ. Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ

Երուսաղէմ

